

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԲՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Չերմոսիան : (Երես 123)

Չերմոսիան այս սկզբամբ շինուած է . որ եթէ խողովակին քովը աստիճաններ ու համեմատական բաժանմունքն ըլլար , Չերմաչափի տեսակ մը կրնար ըլլալ : Բայց սովորական Չերմաչափներուն օդը խողովակին մէջէն հանած ու վերի ծայրը բոլորովին խցած է . և մէջի հեղանիւթը սովորաբար կամ գինուոյ ոգիք կը գործածուի , կամ զտած մաքուր սնդիկ , վասն զի սնդիկը ուրիշ ամէն հեղանիւթէն եւել կարգաւորեալ կերպով կ'ընդարձակի կամ կը քաշուի Չերմածինի աւելնալովը կամ պակսելովը : Բայց եթէ որ օդին բարեխառնութեան աստիճանը իմանալու մեծ ճշդութիւն հարկաւոր չէ , գինիի ոգիք գործածելը մէկ կողմանէ աւելի դիւրութիւն կ'ունենայ . որովհետեւ աւելի շատ ընդարձակելովը՝ աստիճանները աւելի երեւելի կ'ըլլայ : Երբեմն հարկաւ կ'ըլլայ գինիի ոգիք գործածել . որովհետեւ սնդիկը շատ ցրտուն կրնայ սառիլ , որ կապարի նման բան մը կ'ըլլայ . իսկ գինիի ոգիքը՝ որչափ ալ սաստիկ ըլլայ ցրտութիւնը , չսառի :

Երբեմն Չերմաչափ մը շինելու համար հարկաւոր է ծայրը գունտ մը ունեցող ապակիէ խողովակ մը , ու մէջը հեղանիւթ մը . և այս հեղանիւթին ընդարձակութեան ու քաշուելուն աստիճանները նշանած ըլլան մետաղի թիթեղի մը վրան և խողովակը անոր վրայ հաստատած ըլլայ : Են աստիճանն որ երբեք ջուրի կէտը կը ցուցնէ , կը նշանակէ որ՝ եթէ հեղանիւթը հոն հասնի , այնչափ տաքութիւն կ'ըլլայ , որ այն տաքութեամբ ջուրը եռք կ'ելլէ : Իսկ եթէ որ հեղանիւթը այնչափ խտանայ որ սառի աստիճանը իջնայ , կ'իմանցուի եթէ այն ցրտութիւնը ջուրը կը սառի :

Են Չերմաչափներուն վերին և ստորին աստիճանները և աստիճաններուն բաժանմունքը միակերպ չէ : Են և այլ ազգի բնաբանք այլ և այլ բաժանմունքներ կը գործածեն : Գաղղիա գործածուած Չերմաչափներն են՝ Ռէօմիւրի ու հարիւրաստիճանեան ըսուած Չերմաչափները : Ռէօմիւրինը զրոյի կամ սառուցի կէտէն մինչև ջրոյ եռալու կէտը 80 աստիճան բաժնած է . հարիւրաստիճանեանը 100 աստիճան : Ֆարէնհայդ անգղիացին ձեան հետ աղ խառնեց , կարծելով եթէ անկէց խիստ ցրտութեան աստիճան չըլլար , և անկէց սկսաւ իրեն աստիճաններուն բաժանմունքը , և ան կէտէն մինչև ջրոյ եռալու կէտը 212 աստիճան բաժնեց . այս Չերմաչափին սառին կէտն է 327 աստիճանը : Են տեսակ Չերմաչափ գրեթէ միայն Ենգղիա կը գործածուի :

Են փորձերուն համար՝ որ տաքութեան ցրտութեան աստիճանները պէտք կ'ըլլայ որ շուտ մը և ճշդութեամբ իմանցուի , երբեմն օդը կը գործածուի : Են տեսակ Չերմաչափին գունտը օդով կը լեցնեն , և խողովակին մէջը կաթիլ մը գունտաւոր հեղանիւթ կայ որ օդին ընդարձակիլը կամ խտանալը կը ցուցնէ . վասն զի օդը ընդարձակելու որ ըլլայ՝ վեր կ'ելլայ , խտանալու որ ըլլայ՝ վար կ'իջնայ : Են տեսակ Չերմաչափները եթէպէտ շատ զգայուն են , բայց անկարելի է որ ճիշդ ցուցնեն աստիճանը :

Բայց բնաբանութեան և բնալուծութեան փորձերու հարկաւոր ըլլալով փափկութիւն և ճշդութիւն , Չանացին բնաբանք որ այս Չերմաչափը աւելի կատարելագործեն . և Եսլի սկովտիացին հնարեց Տարբերակաւ ըսուած Չերմաչափը : Են տեսակ Չերմաչափը գրեթէ երկու գլխովայր Չերմաչափներ են իրարու հետ միացած ուղիղ անկեամբ : Երկու գնտակները օդով լեցուն են . իսկ խողովակին վարի կողմը գունտաւոր հեղանիւթ լեցուցած է . և այս գունտաւոր հեղանիւթին շարժմունքը կը ցուցնէ գնտակներուն մէջի եղած օդին խտութիւնը կամ ընդարձակութիւնը :

|| ասն զի թէ որ այս գունտերուն մէկը ձեռքովդ տաքցընես, հեղանիւթը դիմացի խողովակին մէջը կը բարձրանայ : Իսկ թէ որ երկու գունտն ալ նոյն աստիճան տաքութեան կամ ցրտութեան ունենան, որովհետեւ երկու կողմանէ օդուն ճնշմունքը հաւասար է, հեղանիւթն ալ հաւասարակչուութեան մէջ կը մնայ : Իսկ ինչ է անդրադառնալը թէ մարդ այս ջերմաչափով օդուն բարեխառնութեան աստիճանը չկրնար իմանալ, հապա միայն կ'իմացուի երկու գունտերուն տաքութեան կամ ցրտութեան իրարմէ ունեցած տարբերութիւնը : Եւ այս պատճառաւ է որ տարբերական ջերմաչափ կ'ըսուի :

Չ ջերմաչափները տաքութեան ամէն աստիճանին չեն դիմանար . վասն զի թէ որ տաքութիւնը ջերմաչափին բաժանմանը աստիճանէն եւել որ ըլլայ, անդիկը վեր բարձրանալով խողովակը կը կտորէ : Իւստի ջերմաչափը այն աստիճան տաքութեան պէտք չէ գործածել, որ մէջի հեղանիւթը կրնայ եռք ելլել . վասն զի եռարոջն որ գորշիք կ'ելլէ, խողովակը կը կտորտէ : Ինալուծական փուռերու համար և ուրիշ սաստիկ տաքութեան աստիճան փորձելու համար Իւէձվուտի հրաչափը կը գործածուի : Եւս գործիքը տեսակ մը կաւային հողէ կը շինուի, որ տաքութեամբ կը քաշուի կը պզտիկնայ, անանկ որ այս կաւին պզտիկնալու աստիճանը տաքութեան աստիճանը կը ցուցընէ, որ է ըսել թէ որչափ աւելի տաք ըլլայ աստիճանը, այնչափ աւելի կը քաշուի կը պզտիկնայ : Եւս զիտնալու է որ այս դիպուածս ջերմածինին մարմինները ընդարձակելու յատկութեանը ներհակ կ'երեւայ, բայց անանկ չէ : || ասն զի այն փոփոխութիւնն որ կաւին վրայ կ'երեւայ տաքնալովը՝ հալելու սկզբունքէն առաջ կու գայ . որովհետեւ տաքութիւնը կաւին ծակտիքներէն ջուրը կամ խոնաւութիւնը դուրս կը հանէ, մասնրկունքը աւելի իրարու մօտենալով տարածոյն ալ կը պզտիկնայ : Եւսին մեծութեան չափը՝ կոնտ-

նաձև խորունկուցած պղնձէ շինած գործիք մը կայ, անոր վրայ կը չափեն . և որչափ որ կաւը տաքութեանը պատճառաւ պզտիկնայ, այնչափ աւելի կոնտնին դէպ 'ի նեղ կողմը վար կ'իջնայ :

|| աւ միտք պահելու է որ հեղանիւթները հաստատուն մարմիններէն աւելի կ'ընդարձակին : Իսկ առաձգական հոսանիւթները, կազ եղեր է, գորշի է եղեր, ամէն մարմիններէ եւել կ'ընդարձակին : Եւս ալ լաւ դիտելու բան մ'է, որ ամէն առաձգական հոսանիւթներ նոյն տաքութեան աստիճանով նոյնչափ կ'ընդարձակին : Եւսով մէկը կրնայ ըսել թէ ուրեմն ամենայն առաձգական հոսանիւթներ նոյն խտութեան աստիճանը ունին : Եւս կը սխալի . ուրովհետեւ առաձգական հոսանիւթները խտութեան կողմանէ իրարմէ շատ աւելի տարբերութիւն ունին, քան թէ հեղանիւթները ու հաստատուն մարմինները : Իսկ առաձգական հոսանիւթներուն միակերպ ընդարձակելու յատկութիւնը դիւրաւ կրնանք մեկնել, թէպէտ և առջի բերանը կարգէ դուրս բան մը կ'երեւայ : || ասն զի թէ որ ճշմարիտ է որ մարմնոց մասնրկանքը ձգողութեան աստիճանին համեմատութեամբ աւելի կամ նուազ կրնան ընդարձակիլ, այս կողմանէ առաձգական հոսանիւթներուն վրայ ամենեւին տարբերութիւն մը չըլլար . որովհետեւ իւրեւնց մասնրկունքը իրարու ձգողութիւն չունին, հապա ընդհակառակն՝ առաձգական կամ իրար մերժողական զօրութիւն ունին . ուրեմն նոյն աստիճան տաքութեամբ՝ հաւասար աստիճան ընդարձակութեան կ'առնեն : Եւ այս առաձգական հոսանիւթներուն վրայ ջերմածինին զօրութեանը ուրիշ զօրութի մը դէմ չդնելով՝ ամենուն վրայ ալ իր ազդեցութիւնը հաւասար կ'ըլլայ :

Իսկ հիմա ճառագայթարձակ ջերմածինին յատկութեանցը վրայ : Եւս ջերմածինը կը ջանայ միշտ որ ամէն մարմնոց մէջը ազատ թափանցէ . այսինքն՝ երկու իրարու կպած մարմին թէ որ այլ և այլ աստիճան տաքու-

Թեան ունենան , աւելի տաքութիւն ունեցողը հետզհետէ իր տաքութիւնը կը կորսնցընէ , ու քովինն կ'անցընէ , մինչև որ երկուքին տաքութեան աստիճանն ալ իրարու հաւասարի : Աւտի Թէ որ ջերմաչափ մը տաք մարմնոյ մը մօտեցընես , անկէջ ջերմածին կ'ընդունի . իսկ Թէ որ ցուրտ մարմնոյ մը մօտեցընես , ընդհակառակն իր ջերմածինը կը կորսնցընէ . մինչև որ ջերմաչափն ու մարմինը նոյն տաքութեան աստիճանը հասնին : Արեմն ցրտութիւնը պակասական յատկութիւն մ'է , որ չէ Թէ բոլորովին տաքութիւն չըլլալը կը ցուցընէ , հապա տաքութեան պակասութիւնը . վասն զի դեռ մարմին մը չէ գտնուած որ ջերմածին չունենայ : Բայց մէկը կրնայ ըսել՝ Թէ երբոր ձեռքս մարմարիոնի վրայ դնեմ , կ'իմանամ որ յատկապէս ցուրտ է . ինչպէս ուրեմն կրնայ ըլլալ , որ մէջը ջերմածին գրտուի : — Գուրտն որ այն ատենը կը գգանք , անկէջ առաջ կու գայ՝ որ մենք մեզմէ ջերմածին կը կորսնցընենք . ուրովհետեւ երկու մարմին որ իրարու դպչին՝ ջերմածինը կը նայի որ երկուքին մէջ հաւասարակշռութիւն պահէ : Ար եթէ նոյն մարմարիոնին վրայ սառի կտոր մը դնելու ըլլանք , ամենեւին ներհակ դիպուած կը տեսնենք . որ սառը մարմարիոնէն առած տաքութեամբը կը սկսի հալիլ : Իրաւ շրջասփիւռօղն ալ ազդեցութիւն մը կ'ընէ , բայց սառը բուն հալեցընողը մարմարիոնն է , որուն որ կը դպչի :

Բայց ինչո՞ւ համար ջերմածինը միշտ կ'ուզէ հաւասարակշռութիւն պահել : Այս յայտնի է որ ջերմածինին հաւասարակշռութիւնը ուրիշ հեղանիութներու սկզբամբը չկրնար ըլլալ . որովհետեւ ջերմածինը ծանրութիւն չունի : Այլ մէկը իրաւամբք կրնայ ըսել Թէ անկշռելի մարմնոյ մը վրայ հասարակշռութիւն բառը գործածելը անյարմար բան է . բայց որովհետեւ ուրիշ բառ չկայ որ նոյն գաղափարը աւելի լաւ բացատրէ , անոր համար բնաբանք հաւասարակշռութիւն բառը կը գործածեն ,

և կ'իմանան հասարակութիւն : Այլ իրաւ ճիշդ չենք կրնար գուրցել Թէ ինչ զօրութեամբ ջերմածինը այսպէս հաւասար կը ծաւալի . մէկալ կողմանէ ալ մեզի զարմանալի չերևար , որ ան մարմիններն որ աւելի ջերմածին ունին՝ քիչ ջերմածին ունեցող մարմիններու իրենց ջերմածինէն մաս մը անցընեն :

Ղինեւուացի Երէւոսդ բնաբանին դրութիւնը կամ վարկածն է Թէ ջերմածինը կը բաղկանայ այնպիսի մասեր . կունքներէ , որ բոլորովին իրարմէ բաժնուած են , և ամէն մէկ մասնիկը ուղղութեամբ մը անհնարին երազութի կը շարժի : Այս մասնրկանց երազութեան ուղղութիւնը , որչափ որ կրնանք երևակայել , իրարմէ տարբեր են . և անանկով կրնանք ըմբռնել Թէ բոլոր միջոցին ամենայն կողմը այս մասնրկանց ճառագայթները լեցուցած են . անանկով ջերմածինը ամէն տեղ ցրուած է . և Թէ որ միջոցին մէկ մասին մէջ աւելի քիչ ըլլայ այս ջերմածինը , աւելի ցուրտ մասը քովի տաք մասէն այնչափ ջերմացուցիչ ճառագայթներ կ'առնէ՝ որ երկու մասին ալ տաքութեան աստիճանը հաւասարակշիւ ըլլայ : Այս ջերմարար ճառագայթներուն տարածուիլը դատարկ միջոցին մէջ միայն ըլլար , հապա ամէն տեսակ մարմնոյ վրայ ալ կը հասկըցուի : Աւտի ենթադրելով որ ամէն մարմին իրմէն ջերմարար ճառագայթներ հանէ՝ այն մարմիններն որ նոյն տաքութեան աստիճանը ունին , որչափ ջերմարար ճառագայթներ իրենցմէ հանեն , նոյնչափ ալ իրենք կ'ընդունին : Իսկ Թէ որ մարմին մը ուրիշ մարմինէ մը եւել ազատ ջերմածին ունենայ , աւելի ցուրտ մարմինը իրմէ հանածէն աւելի ջերմարար ճառագայթներ կ'ընդունի , մինչև որ երկու մարմինն ալ իրարու հաւասարակշռութիւնն զտնան : Այս դիպուածն է որ կ'ըլլայ ձեռու ընկա մարմարիոնին վրայ որ դնենք ու պաղի , կամ սառն որ հալի :

(ԳՐԾԻ ԸՅՐՈՒՆԵՅՈՒՄ)

